

# ՍԱԳՆԻՍԱԿԱՆ ՔՈՒՆ

## HYPERNOTISME

(Շար. տես էջ 519)

**Ա**ՆՇՈՒՇՏ ամէն ոք կը հետաքրքրուի գիտնալ թէ արդեօք գիտնական ժողովա- կանաց վրայ ինչ ազդեցութիւն բրած են կեր- մծոնփրէյի և Պերնհայմի իրարու հակառակ ճառախօսութիւնքն. բայց դժբաղդաբար ան- ծանօթ է այդ Այսչափ միայն ստոյգ է որ թելադրութեան պաշտպանն Պերնհայմ իրեն զազափաբաց վրայ անշարժ մնաց, և առ նա ուղղուած ո՛ր և է հակաճառութիւն զինքը չկրնա խտիտել իւր զաղապարէն:

Գամբի 1892 ապրիլ ամսոյն մէջ, Գո- ռոննիէ՛ Նանսիի քաղաքական հիւանդանոցը գնաց Պերնհայմի ընկերակցութեամբ, և հար- ցուց Պերնհայմի թէ արդեօք միշտ նոյն կարծեաց վրայ է՝ իբր թէ ամէն քնածիխ կերպեր կը վերածուին թելադրութեան. իսկ սա պատասխանեց. « Խնդիրը լուսոյ նման պայծառ է, ամենին տարակոյս չկայ »: — Գորոննիէ անոր հակառակորդաց մի քանի հակառակ փաստեր առարկեց իրեն, և ի մասնաւորի փիղըրէյի դրօթիւնը ու փորձերը քնածիխ գօտիններու վրայ. « Քնածի՛ք գօտի- ներ, աշխուժով մը պատասխանեց նա, ա- նոնք ալ թելադրութեան կը ծագին. ահա հիմա ընդի որչափ որ կ'ուզես անոնցմէ ա- ռաջ բերեմ. եկ'որ ինծի հետ »: Ապա զինքը առարա թըքախտը բնուած երիտասարդի մը անկողնոյն քով: Սկսաւ հիւանդին զգեստն զօստան կէտերը շօշափել մատովը. հիւան- զին վրայ նոր երևոյթ մը շտեմնուեցաւ. — ապա ըսաւ թէ « Ընծօտից աջ կողմը պիտի գպչեմ մեղմով, և հիւանդը անմիջապէս պի- տի քնանայ »: Եւ յերաւի հազիւ մատը դրաւ՝ երիտասարդը հիւանդն ուղղադարութեան մէջ ինկաւ. Գանի մը վայրկեան վերը աւելցուց.

« Հիմա աջ ծնօւր պիտի շօշափեմ, և մեր քնացող հիւանդն վայրկեան մէջ պիտի արթնայ »: և իբօք վայրկեան մը մէջ արթնու- ցաւ: Սակայն դիտելու արժանի կէտ մ'ալ այս է՝ որ Պերնհայմ այս առաջին փորձէն ետքը, առանց բառ մը արտասանելու՝ պար- զապէս մատը հիւանդին մարմնոյն նախ աջ՝ ապա ձախ ո՛ր և է կողմը զպցընելով քուն առաջ կը բերէր և կ'արթնցընէր. « Ահա, ըսաւ, այսպէս առաջ կու գան քնածիխ գօ- տիք, որոնք իմ կարծեացս բնաւ չեն հա- կառակիր »: Եետոյ դուր բանալով ինծի որպէս զի սրահէ մը անցնիք միւս սրահը, սուր միանգամայն անկեղծ, այլ և կիրթ կեր- պով մը կիսաձայն ըսաւ. « Մագնիսական քնոյ վրայ բնաւ տեղեկութիւն չունին. — Պերնհայմ սոսկ թելադրութեան պաշտպան է, և այդ պաշտին վրայ նա անխախտ կը կենայ »:

Առ այժմ՝ չենք ուզեր հոս խորագոյնս քննել մագնիսացընելու զանազան կերպերուն մէջ եղած յարաբերութեանց խնդիրը, որոյ վրայ յառաջիկայս խօսելու տախտ պիտի ու- նենանք. սակայն կրնանք զէջ ցուցընել ի- մասանոց զանազան կարծեաց հետևանքը, այսինքն՝ այն կէտերը յոր կը միաձայնին, և զնահատել անոնց փաստերուն արժէքը՝ զորս կը բերեն ի նպաստ իրենց իւրաքան- չիւր կարծեաց:

Նախ և առաջ հարկ է խոստովանիլ՝ որ Կերմնփրէի՛ մագնիսական քնոյ Համազգային ժողովոյն մէջ՝ հակառակ Պերնհայմի բերած վերոյիշեալ առաջին փաստն բոլորովին ան- հիմն է: Այ՛ո, շատերուն Համար ընդունելի է այդ փաստն, և անթիւ մտքերու վրայ ալ ապաւորութիւն կ'ընէ. և ապահովապէս այս պատճառաւ Կերմնփրէ իւր ճառախօսութեան սկիզբը դրաւ այդ փաստը բաւական ճար- տարութեամբ մը. այսու հանդերձ Հաստա- տուն փաստ մը չէ այն: Որովհետև Լիլի ի- մասառուն ուսուցիչն յիշեցընելով իւր ի նանսի պաշտօնակցին՝ անասնոց մագնիսանալուն

1. Boanuis, Le somnambulisme provoqué, էջ 290:

յայտնի իրողութիւնը, իրեն կը հարցընէր յաղթական կերպով մը՝ թէ «անասնոց մասին կրնայ ըլլալ թելադրութիւն»։ Եւ ինքնիրեն ստորգ համարելով որ իւր այս հարցման ժխտական պատասխան պիտի ընդունի, կը հետեցընէր. «ուրեմն բաց ի թելադրութիւնն կրնայ քնացընելու ուրիշ կերպ մ'ալ ըլլալ»։ Սակայն Պէրնհայմի կողմանէ այդ կամ ոչ պատասխանելու հարկ չկայ, այլ Կէրմոնփրէի առջև դնելու է կը գանգաւանեմ. այո՛, այս գանազանութիւնն պարզ է միանգամայն և հաստատուն։ — Կը հարցընես թէ անասնոց նկատմամբ կրնայ ըլլալ թելադրութիւն։ — Կը պատասխանեմ. եթէ րեադրոսքիւն ըսեալով կը հասկընաս գաղափար մը, ընդհանուր ըմբռնումն, օրինակ իմն քնոյ ընդհանուր գաղափարը, կ'ընդունիմ որ անասնոց մասին թելադրութիւնն անկարելի է. — իսկ եթէ րեադրոսքեանք կարելի է հասկընալ միայն պատկեր մը, քնոյ պատկերը, կը հաստատեմ որ անասնոց նկատմամբ ևս կրնայ ըլլալ թելադրութիւնն. վասն զի անասնոց մէջ երևակայութիւն կայ<sup>1</sup>, հետեալ բար կրնան իրի մը պատկերն ունենալ իրենց մէջ, թէպէտ անբան ըլլալով, այսինքն զուրկ ի մտաց, չեն կրնար ընդհանուր գաղափարներ ունենալ։ Արդ թելադրութեան համար կը բաւէ քնոյ պատկերն. վասն զի քնացընողը չէ քնոյ վերացական ընդհանուր գաղափարը, այլ քնոյ պատկերը։ Կէրմոնփրէի փաստին մէջ կամ այս հոգեբանական սխալը կայ՝ իբրև թէ քնոյ պատկերն չէ քնացընողն, այլ անոր գաղափարն, և կամ ուրիշ նոյնպէս հոգեբանական սխալ՝ իբրև թէ անասնունք չեն կրնար քնոյ պատկեր մը ունենալ։

Անասնոց արուեստական կերպով քննարկուն նկատմամբ Կէրմոնփրէի ըրած անորակութեան մեր այս պատասխանն՝ կրնայ յայտնապէս լուծել ևս պզտիկ տղոց քնոյ մասին եղած դժուարութիւնը։ Վասն զի, ասոնք ևս ունին երևակայութիւն, — կ'երագեն,

ուստի կարելի է մասնաւոր միջոցներով անոնց երևակայութեան մէջ քնոյ քիչ շատ պայծառ պատկերը առաջ բերել, որով քնանս։

Կէրմոնփրէի յիշած միւս իրողութեանց մէջ մեծ զօրութիւն մը չի տեսնուիր, այսինքն թէ փորձով տեսնուած է՝ որ օմանք քնացեր են ծնծղայի յանկարծական ձայնով։ Վասն զի ո՞ր ըսաւ՝ թէ այդ կինը առաջին անգամ կ'իյնայ այն վիճակին մէջ՝ այսպիսի զգացողութենէ ազդուելով։ Դարձեալ՝ ո՞վ կը հաւատտէ՝ թէ նա առաջին անգամ որ այդ վիճակի մէջ ինկեր է, կանխաւ իւր երևակայութեան մէջ իրարու հետ չէր կապած այդ զգացողութիւնը, այս ինչ զէպքը և քնոյ պատկերը, գուցէ առաջուրէն տեսնելով, լսելով, կարողով կամ երազելով բան մը։ Եւ ենթադրեմք թէ այս բաժնիս տեղի չէ ունեցած, սակայն ո՞վ կ'ապահովցընէ զմեզ որ այն յանկարծական ձայնին, առկէ յառաջ եկած ջլային զգացման, քնոյ պատկերին և ասոր արգասիք՝ քնոյ փափաքին մէջ յանկարծական խառնուրդ մ'առաջ եկած չէ։ Երևակայութիւնն սրչափ արգասաւոր, սրքան տարօրինակ է և սրչափ երգասաւոր։

Մագնիսական քնոյ պատահարաց վրայ հիմնեալ փաստին կամ պատճառարանութեան գալով, առանց տատամսելու կը հաստատենք՝ որ սխալ ենթադրութեան վրայ հիմնուած փաստ մ'է։ Վասն զի, Կէրմոնփրէ այս փաստին մէջ այնպէս կ'ենթադրէ՝ իբրև թէ րեադրոսքիւնն ըլլայ այնպիսի գործողութիւն մը՝ յորում կամքն կ'ուզէ մտաց հետ խորհրդակցելով, անթերի կերպով ճանշնայ ըլլալիքը՝ իբր թէ այս կամ այն արգասիքն առաջ պիտի գայ, զուգակցութեամբ շատ մը պատահարաց՝ որք այդ արգասիքն կրնան գալ յառաջ։ Այլ մեծապէս կը սխալուորովհետև թելադրութեան համար կը բաւէ որ քնոյ պատկերն ըղեղին մէջ արթնայ կամ մագնիսացընողին կամ ո՞ր և է առարկայի ձեւը, և կամ այս ինչ տրամադրութեամբ քնոյ ենթարկելի անձին։ Պէրնհայմի հետեալ խօսքերը յիշենք. «Ենթակային վրայ ազդելն և անոր ըղեղին մէջ քնոյ գաղափարը (այսինքն պատկերը, վասն զի

1. Հ.մ.մ. Միլիւն ընթացք իւնաստասիրոսքեան. 2. Ե. Սերուսեան. 1899. Վենետիկ, էջք 284, 337։

րդեղին մէջ գաղափարներ շին կրնար ըլլալ թափանցել տալն է բուն գործը<sup>1</sup>» : Եթէ պատկերը ձևանայ, Հետևաբար բունը, ըստ այնմ լաւ կամ չափ Հետևանքները կը պարզուին ճիշտող անձին վիճակին համեմատ : Պէրնհայմի կարծեաց հակառակ այս ամենայն առարկութիւնը որչափ ալ զեղեցիկ է ճարտար կերպով ներկայանան, վճռական չեն :


— Ուրեմն, կրնայ որ ըսել ինչ. Համբուրգը ես որ թելադրութիւնն է ամենայն ինչ, և թէ բաց ի թելադրութիւնն չիք այլ ինչ, և թէ « թելադրութիւնն է բանալի ամենայն մագնիսական երևութից<sup>2</sup> » :

— Ոչ. — Սակայն կը յաւելում. ինչ թուի թէ Պէրնհայմի զէմ եղած առարկութեանն է ոչ մին անուժանելի է. — բայց միտ կողմանէ ալ գիտեմ որ անոր կարծիքն ալ այն բացարձակ կերպարանաց ներքոյ յորում կը ներկայացնէ զայն, բացարձակ կերպով կատարելապէս ապացուցուած չէ : Որովհետև Պէրնհայմ յայտնապէս կ'ապացուցանէ թէ միայն թելադրութեամբ կարելի է ձեռք բերել այն երևոյթները<sup>3</sup> որոնք այս կամ այն միջոցներով առաջ կու գան . բայց նա ունի փաստ մը կամ պատճառ որով բունազատութիւնը հաստատելու թէ թելադրութեանն զատ որ և է կերպ կամ միջոց չի կրնար մագնիսական բուն առաջ բերել : Այս կէտը

ապացուցանելը չենք տեսած, և ոչ իսկ զայն ապացուցանելու ջանքը տեսնը ենք : Ուստի տարակոչս մը կը մնայ յիս այդ մասին . և թէպէտ Պէրնհայմի այս կէտին վրայ դրածները կարգացի, բայց իրեն կարծեաց վրայ համազումն անխախտ կերպով չհաստատուեցաւ<sup>3</sup> :

Այսու հանդերձ Պէրնհայմ գերզանց կերպով բացատրեց թելադրութեան զազոփարը մագնիսական ճնոյ երևոյթներուն մէջ . և իրեն կարծիքը կամ գաղափարը լաւ բմբռնելէ յետոյ՝ կատարելապէս կ'ըմբռնենք ևս որ՝ թէ և մագնիսացնելու զանազան կերպերը իրիկ նոյն պէտք չէ շփոթել թելադրութեան հետ, սակայն այդ կերպերն այնչափ օտար չեն թելադրութեան որ չկարենան միանալ անոր հետ, անոր տալու կամ անկէ առնուլու համար ազդեցութեան ստաւելութիւն մը : Այս կէտին մէջ ամենքն ալ համաձայն են<sup>4</sup> : Առ այժմ այս մասին աւելին ըսել կարեւոր չենք համարիր . ուստի անցնինք մեր երկրորդ խնդրոյն, կրնանք ամենայն ոք զնայնընչ :

Շարայարելի Զ. Ս. ՍԱՐԵԱՆ



### ԳԵՂԵՑԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ

(Շար. տես յէջ 371)

Պ Ր Ա Կ Գ

ԵՆԹԱԿԱՑԱԿԱՆ ՈՒՍՈՒԾԵԱՍՄՈՒԹԻՒՆ ԳԵՂԵՑԿԱՆ

ԱՆԳՈՐԾԱՐԱՆ աշխարհին հետ բաղդատելով, զեղեցիկութեան տարերբը, հոս աւելի նոր և աւելի բարձր նկարագրով մը կը ներկայանան ընդ : Ձեւերու խառնութեան կը յաջորդէ շնորհալից գծերու ազատութիւն մը որով այն ձեւերուն թիւը յանձնուս կը բազմանայ, գոյնն աւելի փայլ և մանաւանդ աւելի արուեստ ունի իր երկինքերին զուգարութեանց և հակադրութեանց մէջ, շարժումն և ձայնը թէև տակաւին զգացման և ազատ կար

1. Premier Congrès international de l'hypnotisme, էջ 85 :  
 2. Bernheim, *De la suggestion*, և այլն. էջ 134 :  
 3. Հանսիի մէջ թուի թէ Պէրնհայմի ամեն պաշտօնակիցք իրեն համակարծիք չեն : Օրթնակ իմն Պոնի այսպէս կը գրէ. « Պէրնհայմ սակ թելադրութեան պաշտպան է և այդ կարծեաց վրայ անշարժ կեցող է, մինչդեռ Լիէպոլ շեռ աւելի անդին կ'անցնի, իսկ ես համազուտեմ որ թելադրութիւնն չի բացատրեր ամեն բան և թէ կայ մի այլ ինչ » : *Le sonnambulisme provoqué*, էջ 290. — Հետաքրքրական է Լիէպոլէն առնուած սերիշ վկայութիւն մը՝ սօքր. Օքորովիի հետեւեալ մասերին մէջ. *De la suggestion mentale*, էջ 382 :  
 4. Dr. von Schrenök-Notzing, *Ueber suggestio. und suggestive Zustände*, էջ 2 :